

ՇԱՀԻԿ

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ԶԱՐԲԱԹԵՐԹ

ՏՂՈՑ ԵՒ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՈՒ ՅԱՏՈՒԿ

Ա. Շրջան, Թիւ 26

ԲՈՎԱՆ ԴԱԿՈՒԹԻՒՆ

Եղբայրսիրուքիւն (պատկերով ուսմանը)	ԾԵՐՈՒԿ ՀՊՆԻՆ
Աղբախն հարսուքիւնը	ԱՐԵՕԼ
Պղինձէ դրամին պատմութիւնը (անգլիերէնէ)Յ.	ԱԶԱՏԵԱՆ
Պուպրիկին երգը	Խ. Մ. ԴՈՒՂԱԲՈՐԶԵԱՆ
Պայուսակը (պզտիկ բաւերախաղ)	ԵԴ. ՉՕՓՈՒՐԵԱՆ
Կիկլուպը (զարմանալի պատմութիւն)	Ա. ԿՈՍՏԱՆԵԱՆ
Բնութիւն (նետեղաբար)	ԲԱԴԱՐԱՏ ԹԵՒԵԱՆՅ

Հանելուկ, Հաւուական հարցում, Ելն.

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՊՈՂՍՈՑ ԵՒ ԳԱՒԱՌՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ
 Տարեկան 30 դրուչ: Վեցամսեայ բաժնեզին չկայ:
 ԱՐՏԱՍՍ. ՀՄԱՆՈՒ ՀԱՄԱՐ Տարեկան 7 ֆրանք:
 ԲԱՅԱՐՁԱԿԱՊԷՍ ԿԱՆԽԻԿ
 Բաժնեզինները կարելի է դրկել Օսմ. մանտաբութով, փոխ" գրով,
 եւ կամ դրոշմաթուղթով (20 հատը 20 դրուչի հաշուով):
 Ծանուցման, բաժանորդագրութեան եւ թերթին վերաբերող
 ամէն կարգի գործառնութեանց համար դիմել ժի' միայն՝
 Ս Ա. Գ Ա. Ե Ա. Ն Ի

{زاغيك غزته سي} در عايده غلطه ده قورشونلي خاندنه نومرو ۷

«Մ Ա. Ղ Ի Կ» Հ Ա Ն Դ Է Ս

Կ. Պոլիս, Ղալաթիա, Գուրչունլու խան, Թիւ 7

REVUE "DZAGHIK,"
Constantinople, Galata, Kourchoum Han, N° 7.

Գին 20 փարա Տպագրութիւն ՍԱԳԱԵԱՆ, Կալաթա

Անկարելի է որ ընտանիք մը առանց կարի մեքենայի մնայ, բայց էական կէտն է լաւ մեքենայ մը ունենալ, որովհետեւ լաւ մեքենայ մը անթիւ եւ անհամար ծառայութիւններ կը մատուցանէ, մինչդեռ գէշ տեսակէ մեքենայ մը անվերջ դժգոհութեանց եւ տաղտուկի աղբիւր մըն է:

Բոլոր աշխարհ գիտէ թէ՛

Ս Ի Ն Կ Է Ր

Հայրայթիչ ԿԱՅՍ. ՊԱԼԱՏԱՆ The Singer Manufacturing Co^o

մեքենան լաւագոյնն է. սոյն մեքենան ամէնէն աւելի կատարելագործուածը, հաստատունը եւ գիւրագործածելին ըլլալուն՝ բովանդակ աշխարհի մէջ՝ ամէն ոք Սինկերի մեքենաները կը գնէ:

Չեօքի, ոտքի, ու ոտքի եւ ձեռքի միանգամայն մեքենաներ կը գտնուին:

ՍԻՆԿԷՐԻ մեքենաները կը ծախուին մի միայն Սինկեր Ընկերութեան վաճառատանց մէջ՝

- | | | |
|---------|---|--|
| ԲԵՐՍ. | } | 1. Մեծ փողոց, Պօն Մարշէի դէմ, Թ. 343 և 343 կրկին. |
| | | 2. Մեծ փողոց, Կալաթա Սէրայի Լիսէին գէմ. |
| ԿՍԼԱԹԱ. | } | 1. Սինկէր խան, Թիւնէլին ետեւը. |
| | | 2. Գարաքէօյ, Թրամիլէյի կայարանին դէմ. |
| ՊՈԼԻՍ | } | 1. Սուլթան Համամ, Թ. 2 |
| | | 2. Սուլթան Պէյազիտ, Թրամիլէյի կայարանին դէմ, Թ. 13 |
| ՍԿԻՏԱՐ | | Չարչը Պօյու, Թ. 120. |

ՇԱԲԱԹԱԿԱՆ ՄԱՍՆԱՎՃԱՐՈՒՄՆԵՐ

Դասերը եւ նորոգութիւնք մը.

Կասաբեալ Երաշխատուորութիւն:

Մասնաճիւղեր գաւառաց բոլոր քաղաքներուն մէջ:

Սինկերի Ընկերութեան կեդր. վարչատեղին կը գտնուի Բերա, Մեծ Փողոց, Թ. 343 եւ 343 կրկին, Սարգիս Պէյ Տիւրքոզլուի տունը:

ԱՐԵՒԵԼՔ

ՍՐԱԹԵՐԹ՝ ազգային, գրական եւ ֆաղափական,

— Բաժանորդագրութիւն՝ տարեկան Կ. Պոլսոյ

համար 80 զրշ., ճամսեայ 45 զրշ., գաւառներու համար 108 զրշ. ճամսեայ 60 զրշ. և օտար երկիրներու համար 35 ֆր. ճամսեայ 20 ֆր.:
 Զեռքէ վաճառում՝ քաղաքի փարա: Խնամեալ բովանդակութիւն, ընտիր յօդուածներ, թարմ լուրեր ու նորագոյն տեղեկութիւններ:
 ԱՐԵՒԵԼՔ, իր վերակաղմուած խմբագրութեամբ և իր կարող աշխատակիցներով, առաջնակարգ տեղ մը կը գրաւէ տեղական հայ մամուլին մէջ, օր աւուր աւելի՛ հրապուրիչ դառնալով՝ նորանոր բարեօրոյններու շնորհիւ զորս ներմուծած է թերթին մէջ, Նիւթերու ճոխ պէսպիսութիւն մը կը կազմեն իր մասնագիտական յօդուածները, եկեղեցական, կրօնական, անտեսական-սեղանաւորական, երկրագործական և այլն, բաց ի գրական ու բանասիրական գրուածքներէ, օրուան տեսութիւններէ: ԱՐԵՒԵԼՔի վերաբերեալ ամէն գրութիւն և բաժանորդագրին պէտք է ուղղել Տէր և Տնօրէն Գարեգին Էֆ. Պոյաճեանի հասցէին, Դալաթիա, Մանուկտիյէ Ճատտէսի ուր կը գտնուին թերթին տպարանն ու խմբագրատունը:

ՇԱՂԻԿ

ՏԵՐԻՑ ԽԱԳԱԵԱՆ

(697) Ի. ՏԱՐԻ—ԹԻԻ 26

8 ՆՈՅԵՄԲԵՐ 1907

ՊԼԻՆՁԷ ԴՐԱՄԻՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ (ԱՆԳՂԻՆԵՐԷՆԷ)

ՆՈՐԱԶՈՅՈՒ, ոսկի դրամ մը և նոր պղինձէ դրամ մը օր մը սեղանաւորի մը հաշուետախտակին առջև քով քովի դրուեցան :

—Կորսուէ՛ ասկից, դուն միայն թուխ պղինձէ շինուած ես, ըսաւ հպարտ ոսկին. բայց ես փայլուն ոսկիէ. ոչ ոք քեզի համար հոգ պիտի ընէ, սակայն ես աշխարհի մէջ պիտի չըջիմ և ամէնքը զիս պիտի ուղեն. ես մեծ բարեքներ պիտի կատարեմ և զուցէ օր մը իմ ոսկիս մեծամեծներու փառքին համար պիտի դործածուի :

Ճիշդ այդ պահուն ծեր ագահ մը եկաւ : Սեղանաւորը ոսկին անոր տուաւ : Պղինձէ դրամը վեր նայելով ըսաւ ոսկիի կտորին «ցտեսութիւն բարեկամ, կը մաղթեմ որ միշտ երջանիկ մնաս» :

Ոսկին պիտի պատասխանէր սակայն ագահը զայն հին քսակի մը մէջ խօթելով գրպանին մէջ պահեց, տուն տարաւ և նկուղը դրամարկզին մէջ դրաւ. յետոյ վախնալով որ դրամը ապահով պիտի չըլլար հոն, ուստի հողին մէջ թաղեց : Ժամանակ մը վերջը ագահը մեռաւ և ոչ մէկը գիտցաւ թէ իր դրամը թաղուած էր : Այսպէս ոսկիին կտորը կորսուեցաւ և մինչև այսօր ընաւ չտեսնուեցաւ :

Միւս կողմէ, նոյն սեղանաւորը ագահին մեկնելէն ետք տեսաւ խեղճ սղոյ մը որ փողոցին մէջ ինկած ծեր կնոջ մը կ'օգնէր : Մարդը ուրախանալով տղուն բարեսրտութենէն՝ տղան կանչեց և անոր տուաւ իբր պարգև՝ նոյն նորածոյլ պղինձ դրամը : Տղան տուն տանելով դրամը, պատմեց քրոջը, որ այնքան զմայլեցաւ դրամին փայլունութեան ու նորութեան վրայ որ աչքը վրան մնաց : Եզրայրը դրամը անոր տուաւ :

Փոքրիկ աղջիկը դէպի պարտէզ վաղեց մօրը ցուցնելու դրամը : Ճիշդ նոյն ատեն խեղճ մուրացիկ մը կաղալով դէպի իրեն մօտեցաւ ու ողորմութիւն խնդրեց : Փոքրիկ աղջիկը գթալով անոր տուաւ ստակը և պատմեց թէ ուսկից իրեն եկած էր և ինչո՞ւ համար իր եղբօր տրուած էր :

Մուրացիկը շնորհակալութիւն յայտնելէն վերջը ճամբան շաբունակեց ու հացագործի մը խանութին առջև կեցաւ : Նոր դրամովը քիչ մը հաց գնելու վրայ էր երբ ծեր մարդ մը վրայ հասաւ ձեռքը ուխտաւորի գաւազանով մը . ուխտավայրերու պատկերներ կը ծախէր դրամ շահելու համար որպէս զի պարտքի մէջ մնացած եղբայրը ազատէ : Աղքատը զգածուեցաւ ուխտաւորին պատմութենէն ու անոր տալով դրամը, աղջիկէն լսածին պէս պատմեց անոր պատմութիւնը : Հացագործը մուրացկանին այս բարի գործը տեսնելով իբր վարձատրութիւն՝ դրամին արժէքէն աւելի հաց տուաւ անոր :

Ուխտաւորը ամբողջ ժողված դրամը տուաւ եղբայրը ազատելու համար պահանջատէրէն, որ սակայն, աւելի դրամ պահանջեց և չարձակեց եղբայրը :

Այն ատեն ուխտաւորը ըսաւ. «Ահա ունեցածէս զատ միայն պղինձէ դրամ մը կայ», ու պատմեց անոր պատմութիւնը :

Մարդը տեսնել ուղեց այն պղինձէ դրամը որ այսքան բարի գործեր ըրած էր : «Նս զայն պիտի պահեմ ըսաւ, ու միշտ սըրտիս վրայ պիտի կրեմ. թերևս ասոր վերջը բարի է» : Այսպէս խրջճալով ուխտաւորին բոլոր դրամները ետ տուաւ ու եղբայրն ալ թողուց :

Օր մը այս հարուստը գողի մը հանդիպեցաւ որ դաշոյնով զարկաւ անոր կուրծքէն . սակայն ղէնքը առանց վնասելու ետ մղուեցաւ, քանի որ պղինձէ դրամին զարնուած էր և այսպէս կեանքը ազատած էր մարդուն :

Այս միջադէպէն ետք հարուստը գնաց տեղւոյն մեծին և ըսելով անոր թէ ինչպէս այս դրամը իր կեանքը ազատած էր, պատմեց նաև անոր պատմութիւնը : Իր պետը սքանչացած առաւ այդ պղինձէ դրամը և ղետեղեց զայն փառաւոր տեղ մը, ազամանդներով և դոհարներով շրջապատուած, իբր խորհրդանշան բարի գործերու :

Ահա այսպէս ոսկի դրամը չէր որ մեծամեծ փառքերու հասաւ այլ պղինձէ ստակը :

Բարոյական. — Այն որ կը խոնարհի՝ կը բարձրանայ, իսկ այն որ կը բարձրանայ՝ կը խոնարհի : Իրաւ է թէ՛ հպարտութիւնը եր-

ընմն լաւ յատկութիւն մըն է, սակայն քաղցրութիւնը, հեղութիւնը միշտ իբր ընկեր ունենալու է մարդ: Հաճոյք մը կը կրկնապատկուի միշտ զայն բաժնելով:

Թարգմանեց

ՅՈՎԷ. Յ. ԱԶՍԵԱՆ

ԱՂՔԱՏԻՆ ՀԱՐԱՏՈՒԹԻՒՆԸ

Երբ տասնըութը տարեկան էի տակաւին, կիրակի օրերը, օդը գեղեցիկ եղած ժամանակ, կ'երթայի զբօսնուլ Վէրսայլ՝ ուր կը բնակէր մայրս:

Ամէն անգամուն ալ, ճամբուս վրայ կը հանդիպէի անխուսափելի կերպով խեղճ մուրացկանի մը որ ոռնացող ձայնով մը հետեւեալ յանկերգը կը կրկնէր միշտ. «Գլխացէք վրաս, բարի պարոններ, գլխացէ՛ք վրաս»:

Վստահ էր թէ իր այս ողորմուկ յանկերգով պիտի կրնար լեցնել իր գլխարկը քանի մը դահեկանով:

Օր մը, մուրացկանին մօտը գտնուած միջոցիս, աշխոյժ և զգայուն մէկը անցաւ:

Անթուան, — այդ էր մուրացկանին անունը — իր սովորական խօսքերը ուղղեց նաև անցորդին որ կեցաւ և քանի մը վայրկեան զայն դիտելէ վերջ ըսաւ.

— Աշխատասէր, աչք-բաց և խելացի մէկը կ'երեւիք, ի՞նչու այսքան տգեղ արհեստի մը կը հետեւիք. կը փափաքի՞մ ձեզի աշատել ձեր այս դժբաղդ կացութենէն և օգտակար ըլլալ. եթէ 1000 ֆրանք դրամագլուխ տամ գործի մը կը ձեռնարկէ՞ք:

Անթուան սկսաւ խնդալ, ես ալ միասին:

— Խնդացէ՛ք որքան որ կ'ուղէք, կրկնեց անցորդը, խնդացէ՛ք, բայց սկանջ տուէք խորհուրդներուս և պիտի տէր ըլլաք այն բանին ձեզի կը խոստանամ. բայց օրինակ մը տամ և կը յուսամ թէ կը համոզուիք: Ձեզմէ աւելի աղքատ էի, բայց փոխանակ մուրալու դիւղերը և գիւղաքաղաքները պտտելով շատ մը անձերէ հին կապերտի կտորներ, քուրջեր կը ժողվէի և զանոնք կողովի մը մէջ դնելով կը տանէի կը ծախէի թուղթի գործարանատէրերու: Տարի մը վերջ, բաւական դրամ հաւաքած ըլլալով, սայլակ մը և էշ մը գնեցի, և սկսայ փոքրիկ վաճառականութիւն մը ընել քուրջեր ծախելով: Հինգ տարիէն, տէր էի 30,000 ֆրանքի և ամուսնացայ աղջկանը հետ թուղթի գործարանատէրի մը որուն հետ սկսանք գործառնութիւննիս ընդարձակել: Հիմա, երկու վաճառ-

աատուն ունիմ Բարիզի մէջ: Թուղթի գործարան մըն ալ ունէի
որ Թողուցի զաւկիս. սակայն չմտնամ ըսելու որ առաջուց սոր-
վեցուցած էի անոր այն պայմանները որոնք անհրաժեշտ են գործի
ասպարէզին մէջ յաջողելու համար: Իմ օրինակիս հետեւեցէք,
բարեկամ, և պիտի հարստանաք, լաւ դիրքի մը տէրը պիտի ըլ-
լաք:

Այս խօսքերը ըսաւ և քանի մը տասնոց տալէ ետք, հեռացաւ
գնաց այդ մեծահարուստ մարդը:

Քսան-քսան և հինգ տարի ետք, օր մը, գրատունէ մը ներս
մտայ քանի մը դիրքեր գնելու համար: Խոշոր ու պատկառելի
փորով մարդ մը կը պտըտէր խանութին մէջ և հրամաններ կուտար
հինգ-վեց պաշտօնեաներու:

Իրարու երես նայեցանք պահ մը առանց զիրար ճանչցած ըլ-
լալու, սակայն կը յիշէինք թէ տեսած ենք զիրար ուրիշ տեղ մը:

— Պարոն, ըսաւ վերջապէս դրավաճառը տեսնելով որ զինքը
կը դիտեմ զարմացմամբ, պարոն, 20-25 տարի է կիրակի օրերը
դարձեալ Վէրսայ կ'երթա՞ք:

— Ի՞նչ, Անթուան, դո՞ւն ես, պատասխանեցի.

— Կը տեսնէ՞ք, պարոն, այդ մեծահարուստը իրաւունք ունէր,
տասը հազար ֆրանք տուաւ ինծի և ահա թէ ի՞նչ եղած եմ այս
օր . . . :

ԱՐՆՈՒ

Թարգմ. ՍԵՊՈՒՀ Մ. ԱԿՈՒՆԻ

Կ Ի Կ Լ Ո Պ Ղ

(ՆԱԻԱՊԵՏԻ ՄԸ ԶԱՐՄԱՆԱԼԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ)(*)

Կիկլոպը բռնեց իմ նաւազներէս երկու հատը և զանոնք
գետին տապալելով իր ուժեղ բազուկներով փարատեց և կերաւ
լեռնային առիւծի մը պէս: Երբ կատաղի Կիկլոպը լեցուց իր ստա-
մոքսը մարդկային միտով, վրայէն առատ մը կաթ խմեց, ու քա-
րայրին մէջտեղը պառկելով սկսաւ քնսնալ: Մեր վրէժը լուծելու
համար կ'ուղէի մէջքիս սուրը քաշելով այս անգուլթ մարդակերին
սիրտը մխել. բայց մտածում մը զիս կեցուց, քանիոր անկարելի
պիտի ըլլար մեզի համար դրան առջև դրուած քարը վերցնել ու
դուրս ելլել: Առանց քունի այն գիշեր հոն Աստուծոյ աղօթելով
զպստեցինք որ առտու ըլլայ: Առտուն կանուխ արշալոյսին ելաւ
Կիկլոպը իր քունէն. նախաճաշը պատրաստելու համար վառեց
կրակը և նորէն ընկերներէս մէկը բռնելով կտոր կտոր ըրաւ: Երբ

(*) Շարունակութիւն անցած քիւէն եւ վերջ:

սկսաւ ուտել, իրեն հրամցուցի մեծկակ ամանով մը այն զուտ գինիէն, զոր հետերնիս բերած էինք:

— Ահաւասիկ Տէ՛ր Կիկլոպ, ա՛ն այս գինին և խմէ. մեր նաւը զայն քեզ նուէր բերած է ու մեզի թող տուր որ մեր քաղաքը երթանք:

Ձեռքէս ամանը առնելով ախորժակով մը կոնծելէ յետոյ ըսաւ,

— Տուր ինծի աման մըն ալ այս աղւոր բանէն և ըսէ քու անունդ որ քեզի նուէր մը ընելով ուրախացնեմ:

Իրարու ետեւէ չորս հինգ աման ան գինիէն խմելէն վերջը անոր ազդեցութենէն թուլցաւ մնաց ու չէր կրնար տեղէն շարժիլ: Այն ատեն ես յաղթական ձեւով մը խօսք առնելով ըսի.

— Տէր Կիկլո՛պ, դուն կ'ուզես հասկնալ իմ անունս, և ինծի նուէր մը խոստացար. ուրեմն ես կը կոչուիմ Ոչի՛նչ:

— Պիտի ուտեմ Ոչինչը, իր ընկերներէն ամենէն վերջը, և այս պիտի ըլլայ իմ միակ նուէրս անոր զոր խոստացայ:

Այս ըսելով ոտքի ելլել ուզեց, սակայն անմիջապէս դետին ինկաւ բոլորովին թուլցած: Մենք ալ առիթը չփախցնելով, այդ վիճակին մէջ, վրան յարձակեցանք և իր աչքերը լաւ մը վերաւորեցինք որ գրեթէ չէր «եաներ»:

Կիկլոպը սկսաւ սոսկալի գոռում գոչումներ արձակել դրացի Կիկլոպներուն որ իրեն օգնութեան հասնին: Անմիջապէս իր դրացիները փութացին, սակայն անկարելի էր դուռը բանալ դուրսէն:

Դուրսէն կը հարցնէին — ինչո՞ւ մեզի կը կանչես, ոչ ոք եկած է գողնալու ոչխարները. ահաւասիկ հոս են ամէնքն ալ կը կենան, ի՛նչ կայ...:

— Ո՛հ բարեկամներս Ոչի՛նչը, Ոչինչը կայ, պատասխանեց սակայն մեր վերաւորը:

— Ուրեմն դուն բոլորովին մի՛նակ ես և մէկը քեզի չարեք չկրնար ընել որովհետեւ քեզմէ զատ ոչինչ կայ քովդ, և մեզի հետ կատակի ելլելով կը զուարճանաս, պատասխանեցին Կիկլոպները և մեկնեցան:

Կիկլոպը այս յուսահատութենէն կատղելով ձեռքերը կոյր մարդու մը պէս պատերուն քսելով, դուռը գտաւ և քարը վերցուց դուրս ելաւ ու ապուշի պէս ինքզինքը չդիտնալով, ոչխարներուն քովը վաղեց: Մենք ալ առիթէն օգուտ քաղելով դուրս սպրդեցանք և դէպի մեր նաւը ուղղուեցանք ուր մերիները ճարահատ կ'սպասէին, և մեր ճամբան դտնալով մեր քաղաքը վերադարձանք:

Ծեր նաւապետը սապէս վերջացուց իր այս զարմանալի պատմութիւնը .

— Իմ կեղծ անունս և գինին մեր փրկութեան գործիք ընելով հնարամտութեամբ պրծանք այն հրէշին ճիրաններէն : Ազատելնուս համար կ'ուրախանայինք , բայց այս ուրախութիւնը տիրութեան կը փոխուէր երբ կը մտաբերէինք մեր սիրելի ընկերները որոնք այդ վայրենիին կեր եղան :

Թարգմանեց

Ա.Ո.Ա.ԲԵԼ Գ . ԿՈՍՏԱՆԵԱՆ

ՊՈՒՊՐԻԿԻՆ ԵՐԳԸ

Երկու քոյրեր են անոնք սիրունիկ ,
պղտիկ Շնորհիկ և մեծ Սաթենիկ .
Միշտ ուրախ , զըւարթ կը խաղան կ'երգեն ,
Իրենց «պուպրիկին երգն» , ամէն ատեն :

Իմ սիրուն պուպրիկ ,
Որքա՛ն անուշիկ
Նայուածք ունիս դու ,
Սչերովդ աղու :

Ի՛նչ գեղածիծաղ
Դէմք ունիս չքնաղ ,
Մազերովդ դեղին
Ոսկի թանկագին :

Ոտքով թոմսուլիկ ,
Ձեռքով ճերմուլիկ ,
Թե՞ւ ատնել կ'ուզես
Հըրեշտակի պէս :

Ձէ՛ , չեմ թողուր քեզ ,
Ձի դուն խմրս ես .
Արդ՝ ե՛կ , միասին
Երգենք խնդագին :

Խ. Մ. ԳՈՒԼԱԳՍԸԶԵԱՆ



ԵՂԲԱՅՐ ՍԻՐՈՒԹԻՒՆ

—→→→→→

Արշաւիր ու Արփինէ ,
Երկու սիրուն պատանի ,
Մէկը լուսին կը նմանի ,
Միւսին կ'ըսես արփին է :

Քոյր ու եղբայր անըման ,
Իրարու միշտ հողատար ,
Քաղցր սիրով անխաթար ,
Զիրար գրկած կուգան ման :

Ամէն առտու միասին ,
Կերթան դպրոց քովէ քով ,

Դիչերները լուռ միտքով ,
Ոյժ կու տան իրենց դասին :

Զիրար այնքան կը սիրեն ,
Որ երբ կու լայ իր եղբայր ,
Սիրաը չքի վեր ի վայր ,
Կու լայ նաև Արփինէն :

Իսկ Արփինէն երբ ցաւի ,
Մեծ եղբայրը քաջ Արշաւ ,
Քրոջը գայ սրարչաւ ,
Սրբելու աչքը ծաւի :

Քոյր ու եղբայր առանձին ,
Բան մը չեն ուտեր բնաւ ,
Նոյնիսկ շաքար կամ արմաւ ,
Փափաքէն ալ երբ խանձին :

Ինչ որ ունին հաւասար ,
Բաժին կ'ընեն միշտ անսուտ :
— Զը մաղթե՛մ ձեզ ամէնուդ ,
Ըլլալ ասանկ քոյր-եղբայր :

ՄԵՐՈՒԿ ՀԱՆԻՆ

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

— 000000 —

Ստացանք դեռատի ջութակահարի մը Պ. Գրիգոր Թօլայեանի
երաժշտական մէկ հեղինակութիւնը, Սուսոյէ տ'իվիտ, վալս մը դաշ-
նակի համար : Կ'արժէ որ երաժշտասէրներ գնեն մէյմէկ հատ, քաջա-
լերելու համար պատանի հեղինակը :

Պ Ա Յ ՈՒ Ս Ա Կ Ը

Պ Ջ Տ Ի Կ Թ Ա Տ Ե Ր Ա Խ Ա Ղ

ՊԱՐՈՅՐ ԵՒ ՎԱՂՐԱՄ, Երկու եղբայրներ,
ՏԻԿԻՆ ՆԵԿՏԱՐ, իրենց մօրախորթ:
ՊՕՂՈՍ ԷՖԷՆՏԻ, ջոջ մը:
ՄՈՒՐԱՅԿԱՆ մը:

Սենեակ մը, խօրը դուռ մը, սեղան մը, խաբխուլ արձուներ, խոհանոցի մսեր մուր առարկաներ եւ վառարան մը, որուն քով կին մը կայնած է:

ՆԵԿՏԱՐ.— Ո՛հ Աստուած իմ, այսօր Բարեկանդան է, և տունը ոչ ուտելիք կայ ոչ խմելիք. տղաքը այս ցեխերուն փողոցները կը թափառին կտոր մը չոր հաց ճարելու համար. որչափ պիտի տխրին այս իրիկուն եթէ առանց ճաշելու պառկին. հօրերնուն և մօրերնուն մահուընէն ի վեր արդէն Պարոյրին վրայ մելամաղձոտութիւն մը եկած է: Դեռ խեղճ որբերը չեկան...: (Խօսքը հազիւ աւարած էր, երբ դուռը ուժգին կը հնչուի: Նեկսար սարսափահար կը քաշէ դուռը չուանք:

ՎԱՀՐԱՄ.— (Պարոյրին հետ շնչասպառ ներս վազելով): Մօրաքո՛յր, մօրաքո՛յր եկուր...:

ՆԵԿՏԱՐ.— (շփոքած) Ի՞նչ կայ:

ՎԱՀՐԱՄ.— Նայէ՛ք քեզի պայուսակ մը բերի:

ՆԵԿՏԱՐ.— Նորէն ո՛վ գիտէ ի՞նչ ազտոտ բան մը բերեր ես:

ՎԱՀՐԱՄ.— Չէ՛ մօրաքոյր, նայէ՛ կղպուած է, հարկաւ մէջը բան մը կայ. չո՛ւտ քանի մը բանալի բեր:

ՆԵԿՏԱՐ.— (Դրպանէն բանալիներ հանելով) Նայինք ասոնք կը յարմարին:

ՎԱՀՐԱՄ.— (Բանալիները մեկիկ մեկիկ փակամքին մէջ կ'անցընէ, պալուսակը կը բացուի): Նայէ՛ մէջը թուղթեր կան:

ՆԵԿՏԱՐ.— (Թուղթերը դուրս հանելով) Ասոնք արժեթուղթեր են... 500 ոսկիի արժեթուղթ կայ...:

ՎԱՀՐԱՄ.— 500 ոսկի՛. ասկէ վերջը հարուստ պիտի ըլլամ ըսել է նոր հազուստներ պիտի հագնիմ, կեանք իմ Ազնաւոր աղա:

ՆԵԿՏԱՐ.— Ասոնք աղէկ, բայց ի՞նչպէս գտար այս պայուսակը, տեղէ՛ մը գողցար:

ՎԱՀՐԱՄ.— (Կոտրած արձուի մը վրայ նստելով եւ քեւովը ֆրիճիքը սրբելով): Պարոյր ու, ես աղքակոյտի մը առջեւէն կ'անց-

նէինք. Պարոյր յոգնած ըլլալով քարի մը վրայ նստաւ : Ես ալ սկսայ աղբիւսին շորս կողմը թափառիլ : Յանկարծ պայուսակի մը ծայրը տեսայ. կ'ուզէի մէջը մտնել աղբերուն, բայց շատ անգամ պարսպ ելած ըլլալու համար չպիտի մտնէի : Յանկարծ մտքէս անցաւ հարուստ ըլլալու գաղափարը. մէջը մտայ և պայուսակը դուրս քաշեցի. ծանր էր, ցնցոտիներու տակ պահելով դացի աղբիւրէն լուացի, և վազելով հոս եկայ :

ՊԱՐՈՅՐ.— (բարկացած) Դուք դող էք. հիմա դուք աստեղ կ'ուրախանաք, բայց կորսնցնողը ո'վ գիտէ ի'նչ տառապանքի մէջ ինկած է, շո'ւտ տէրը փնտռեցէք և իրեն դարձուցէք, ասոյս թէ ոչ ձեզի հետ գործ չունիմ :

Բանի մը օր ետ նեկսար նսած գուլպա կը հիսէ, երին քակէն աղօթք մը մոլոցով : Յանկարծ դուռը կը բացուի և մահուր հազուած մարդ մը կը մտնէ :

ՊՕՂՈՍ ԷՖԷՆՏԻ.— Բարի լոյս տիկին : (աքռու մը կ'առնէ և կը նստի) :

ՆԵԿՏԱՐ.— (շփոքած) Որո՞ւ հետ խօսելու պատիւը ունիմ, Պարոն :

ՊՕՂՈՍ.— Տիկին, ևս ձեզի առաջարկ մը ընել եկած եմ : Այս տղուն փողոցը մուրալը տեսայ և մեղքեայ. անիկա իմ որդեգիրս պիտի ընեմ, եղբայրն ալ եթէ կուզէք քովս կ'առնեմ :

ՆԵԿՏԱՐ.— Ո՛հ շնորհակալ եմ, ո՛րքան բարի, ո՛րքան աղնիւ էք : Հաւատացէք Տէր որ եկեղեցի մը կը շինէք ձեր այս բարեսիրութիւնով... : Յաւէտ երախտապարտ ենք ձեզի :

ՊՕՂՈՍ.— Եթէ կ'ուզէք հիմակուրնէ կրնանք մեր տունը երթալ, Պարոյրը փաստաբանական և վահրամն ալ հաշուագիտական դպրոց կը դնենք... (վարէն երգի մը ձայն կը լսուի. և վահրամ ներս մտնելով կը բարեւէ) :

ՊՕՂՈՍ.— (վահրամին) Տղաս ասկէ վերջը իմ տունս պիտի բնակիս, քեզի մեծ դպրոցներ պիտի դրկեմ և քեզի ուսեալ պիտի ընեմ :

ՎԱՀՐԱՄ.— Շնորհակալ եմ պարոն, ցկեանս շնորհապարտ եմ... :

ՊՕՂՈՍ.— Ուրեմն որոշուեցաւ, երթանք : (կը մեկնին) :

Տասը տարի վերջը Պօղոս Էֆէնտիի օտն բակը նստած են Տիկին Նեկսար, Պարոյր և վահրամ : Պօղոս Էֆէնտի 3 տարի է վերմեաւ է : վահրամ թերք մը կը կարդայ :

ՎԱՀՐԱՄ.— (Թերքը մեկ կողմ նետելով) Ժամը 10ն է, դեռ

մէկը չերեւցաւ... (խօսքը կ'ընդհատուի դրան զանգակին բախումէն: Ծառան կը բանայ մուրացկան մըն եր :

ՎԱՀՐԱՄ.— (Որուն սիրքը կը նեղանար, քիչ մը գբունելու համար ներս կը կանչէ մուրացիկը) *Ի՞նչ կուզես խեղճ մարդ :*

ՄՈՒՐԱՅԿԱՆ.— Ոտքդ պազնեմ էֆէնտիս, ինձի քանի մը փարա տուէք, քանի՛ օր է ուտելիք չեմ կերած. ի՞նչ ընեմ ես ալ աս վիճակին հասնելու մա՛րդ էի: Բայց բա՛ղդ... :

ՊԱՐՈՅՐ.— Ի՞նչ, ժամանակին հարճուտ էիր. և ի՛նչպէս այդ վիճակին հասար, կը պատմե՛ս :

ՄՈՒՐԱՅԿԱՆ.— Այո՛, ատենօք հարուստ մարդ մըն էի, շատ ալ կծծի էի և մէկուն վստահութիւն չունէի, այնպէս որ հարըստութիւնս կը պահէի հին բաներու մէջ: Օր մը 500 ոսկի դրամատոմս հին պայուսակի մը մէջ գրեր էի: Երբ սենեակ վերադարձայ իրիկունը, պայուսակս չի գտայ, ծառային հարցուցի և իմացայ որ կարծելով թէ մէջը բան չկար, աղբիւսը նետած է. անփշապէս հոն վաղեցի, սակայն չի գտայ: Այն օրէն իվեր հազար ու մէկ դժբաղդութիւն քաշեցի, և հիմա այս վիճակին հասայ: Խնդրեմ քիչ մը հաց տուէք... :

ՊԱՐՈՅՐ.— Եթէ պայուսակդ ցուցունեն կը ճանչնա՛ս :

ՄՈՒՐԱՅԿԱՆ.— Հարկաւ, մինչև իսկ մէջը անուանս սկզբնատառերը Գ. Պ. կը նշմարուին, բայց ո՛ւր պիտի գտնեմ... : Ա՛լ լմնցած է ամէն բան, ասանկ անօթի գերեզման պիտի երթամ... :

ՎԱՀՐԱՄ.— (պահարանը բանալով եւ պայուսակ մը հանելով) Աս քո՛ւկդ է :

ՄՈՒՐԱՅԿԱՆ.— Ո՛հ, Աստուած իմ, ի՛նչ կը տեսնեմ, Վերա՞դ է ի՛նչ է... բայց ասիկա իմ պայուսակս է, բայց մէջիննե՛րը, մէջիննե՛րը... (ծունկերը կը կրօսի եւ կ'իյնայ մաւրած) :

ԱՄԷՆՔԸ.— Զո՛ւր, Զո՛ւր... :


Կ'աօխասից սրափեցնելու : Սըր ծերունից աջճերը կը բանայ, Տիկին Նեկսար զայն փափելով կ'ըսէ :

ՆԵԿՏԱՐ.— Արդար վաստակը չիորսուիր: Այս պատիժը կրեցիր դուն միայն կծծիութեանդ համար: Մի՛ վախնար, դրամդ կորսուած չէ. հիմա քուկինդ պիտի ըլլայ դարձեալ: Միայն թէ ջանա ասկէջ ետք կծծի չըլլալ, և հարստութենէդ ըստին մը հանել բարեսիրութիւններու համար:

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՈՒ ԲԱԺԻՆԸ

Բ Ն Ո Ւ Թ Ի Ի Ն

(Հ Ե Տ Ե Ի Ո Ղ Ա Ր Ա Ր)



Չորս կողմը պատած սաւանով ճերմակ ,
Մարգիկ կը սուրան ցուրտ հովերուն տակ ,
Ծիծեռններ կ'երթան , դէպ ի օտար օդ՝
Որ էին մեր մօտ :

Ծառերը ցըցեն իրենց մերկ ոստեր ,
Ուր տերեւի տեղ՝ սառեր են կախուեր .
Տղաք ալ փութան վառարանին մօտ՝
Իէմբով նուաղկոտ :

Սառած է ջուրը խոխոջ առուակին
Ուր ջուրերու տեղ սառեր տեսնուին .
Դառներն են քաշուած իրենց փափուկ գոմ՝
Հոն պահելու ծոմ :

* * *

Իսկ երբ կը դառնայ զարուն գեղեցիկ ,
Յամբարար քալեն տաքին տակ մարդիկ .
Ծիծեռններ դառնան դարձեալ մերին մօտ՝
Ճիւճիւով սրտոտ :

Ծառերը ցըցեն զարդարուած ճիւղեր ,
Որոնք սառի տեղ տերեւ են հագեր .
Տղաք ալ դառնան մարմանդներուն մօտ՝
Իայլերով փութկոտ :

Հալած է սառը խոխոջ առուակին ,
Ուր սառերու տեղ , ջուրեր կը հօսին ,
Դառներն են թողած իրենց տաքուկ գոմ ,
Ուր պահէին ծոմ :

Ս. Յակոբայ Ուրբանցէն

ԲԱԳՈՐՈՏ ԹԵԻՒՆՆԵՑ

Արանատէր Ա. ՍԱԳԱՆԱՆ

ՏԳԱԳՐՈՒԹԻՒՆ ԾԱՂԻԿ

Մ Տ Ք Ի Ջ Բ Օ Ս Ա Ն Ք

Հանելուկ թիւ 20.

Գ.
Ս. Բ. Բ.
Ի. Ա. Ջ. Գ. Ջ.
Ի. Ս. Բ.
Ա.

Այս գիրերը այնպէս մը տեղափոխեցէք որ բառեր կազմուին. և ի՛նչ ձեւով որ վերէն վար կարդացուին, նոյնը կարդացուին նաև աջէն ձախ: Դիւրութեան համար միայն սա ըսենք որ մէջտեղի հինգ գիրով բառը քաղաքի մը անունն է:

Հաշուական հարցում թիւ 20.

6 2 0 2	1էն մինչեւ 9 թուանշանները իւրաքանչիւրը մէկ անգամ միայն գործածելով այնպէս մը դնել կէտերուն տեղ որ գումարը ըլլայ 7777:
. . .	
. . .	
. . .	
7 7 7 7	

Լուծողներէն մէկը վիճակով պիտի ստանայ երեք ամսուան Ծաղիկ, և երկրորդ մըն ալ գիրք մը:

Պատասխանները պէտք է խմբագրատուն հասնին մինչեւ Հինգշաբթի առաւօտ ժամը երեք, և գրուած պէտք է ըլլան կողքին վրայի կտրօնին վրայ:

Թիւ 25 հանելուկին լուծումն էր.

			Բ			
		Կ	ա	ւ		
	Կ	ա	ր	ա	ս	
Բ	ա	ր	ա	ւ	ա	ն
	ւ	ա	ւ	ա	Կ	
		ս	ա	Կ		
			ն			

Թիւ 24 հաշուական հարցումին պատասխանն է.

Չաղացքին առաջին քարը երկրորդէն 3 պարկ աւելի ալլւր կաղայ մէկ ժամուան մէջ:

Ճիշդ լուծողներն են,

Պեշիկբաշի ազգ. վարժարանէն՝ Արմենակ Իրէքճեան, Պետրոս Բարթամեան, Յակոբ Գըլըճճեան, Արմենակ Թումանեան, Արայ Պոյաճեան, Լեւոն Միքայէլեան, Եղուարդ Թուրումպաճեան, Չաւէն Թնքալեան, Գառնիկ Գըլըճճեան, Գէորգ Պաղտասարեան, Մաքրուհի Նրամեան, Աստղիկ Իգնատիոսեան, Չարուհի Նսայեան, Արաքսի Պօռուճեան, Հովիսիմէ Պօղոսեան, Պերճուհի Եազմա-

ճեան, Սարգիս Փափազեան, Գառնիկ Պօռուճեան, Պաղտասար Պաղտասարեան, Յակոբ Ունճեան, Եղուարդ Չօփուրեան:

Մայր Վարժարանեկն՝ Լուարդ Աղաբաքեան, Վահան Խելօքիկեան, Մաննիկ Պէլլէրեան, Տիրան Կարինեան, Անժէլ Գաղանճեան:

Վիեննական Մխիթարեան վարժարանեկն՝ Վահէ Կեսարեան, Սահակ Ոսկիանեան, Բրիստոստուր Սիմոնֆ, Եւան Բէժուրճեան, Կարապետ Երտամեան:

Նիկողոսեան վարժարանեկն՝ Աղաւնի Պէրպէրեան, Արիինէ Աճէմեան, Եւգինէ Կիւրճեան:

Խազիւղեկն՝ Արամ Աստուածատուրեան, Հայկուհի Մէրոֆնեան:

Մագրիզիւղեկն՝ Արաքսի Խանամիրեան, Գեղամ Խանամիրեան:

Գասրգիւղեկն՝ Դերմանիկէ Դաւիթեան, Էյուպի ազգ. վարժարանեկն՝ Տիրան Մերոնեան, Սկիւսարեկն՝ Պերճուհի Բէրէսթէճեան, Մալվինէ Վալիտէեան և Սիմոն Վալիտէեան, Բերայի Հաւազգեացեկն՝ Խուարդ Զապէլ, Գարբալեկն՝ Բերկրուհի Չիֆթճեան, Ա.Ն. Յդ. Բակալքիի վրժ. և Հնազանդ Նարկիէճեան, Գուլ-Գաբուկեկն՝ Բննատէր, Սաւաթիայեկն՝ Առաքել Կօստանեան:

Նիկոմիդիայեկն՝ Արբուհի Բիւրքճեան և Պերճուհի Բիւրքճեան: Պարտիզակի բարձր. վարժարանեկն՝ Վահրամ Երամեան:

Կիլիկի միջագիւղի ազգ. վարժարանեկն՝ Երուանդ Պէլլէրեան:

Ասոնցմէ վիճակը շահեցան, Պէլլիթաշէն Արմենակ Սրէքճեան և Գառըգիւղէն Դերմանիկէ Դաւիթեան, որոնք կ'ուսանան խոստացուած գիրքերը:

Յ Ի Ի 24 Հ Ա Ն Ե Լ Ո Ւ Կ Ը

Շատ անգամներ կը պատահին որ լուծումները մեր ձեռքը կը հասնին թերթին հրատարակութենէն ետք: Այս է պատճառը որ երբեմն չեն հրատարակուիր լուծողներուն անունները: Այսպէս, անցած հինգշաբթի, Ծաղիկի մամուլը դրուած պահուն հասան Բերայի Լուսչեան վարժարանի լուծումները և ուրիշներ, զորս այս անգամ կը հրատարակենք խնդրելով որ կարելի եղածին չափ արագ և ապահով միջոցով մեզ հաղորդեն պատասխանները ասկէց ետք:

Էստեան վարժարանեկն՝ Աղաւնի Պէրպէրեան, Նազիկ Սարգիսեան, Մելքիսեղեք Պապիկեան, Պարոյր Բարդամեան, Հայկ Դաժօեան, Վահանոյ Գրգրըլլեան, Վահէ Գեղամօֆ, Սիրանոյշ Գառնիկեան և Հոփսիմէ Չէվիկեան:

Մայր Վարժարանեկն՝ Հայկ Պարտիզականեան:

Սկիւսարեկն Լիւս-Որդի:

Այս անուններէն ալ բացառաբար վիճակ քաշելով, մրցանակը շահեցաւ Էստեան վարժարանէն Սիրանոյշ Գառնիկեան, որ կ'ստանայ գիրք մը:

Մ Ե Բ Պ Ա Տ Ա Ս Խ Ս Ն Ն Ե Բ Ը

Պարտիզակի Պ. Մ. Մ. — Ձեր յօդուածը պակաս զրկած էիք: Շարունակելի գրութիւն մը հրատարակելու համար պէտք է ամբողջը մեր քովը ըլլայ: Երբ մնացածը զրկէք, այն ատեն կրնանք հրատարակել:

Լուծում թիւ 26 հանելուկին եւ հարցումին.